



Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

891.99  
20-5A

Up to 1000 feet

Uk soul

1922

6 NOV 2008

# ՄԵՒ ԾՈՎ



891.99  
4-51

1922

Տպագր. Գ. Տէր-Սահակեան

Կ. ՊՈԼԻՍ

ՀԱՅ ԿՈՒՆ Գ-

891.99

ՀԱՅ ԿՈՒՆ Գ

Ա-51

ՀԱՅ ԿՈՒՆ Գ  
ՀԱՅ ԿՈՒՆ Գ

ՍԵՒ ԾՈՒՈՒՆ ԿՐԱՑ

Սեւ ծովուն վերայ  
Առազաստ պարզած  
Հոգիս կը սուրայ...

Առազաստն հոգւոյս'  
Յոյսիս պատանքն է...  
Վախճանը ճամբուս'  
Ծովուն յատակն է...





Յուրտ ցուրտ շիրմիդ վրայ, Մայրի՛կ,  
Սառ սառ հովե՛ր կ'երգեն ողբ,  
Ծըծե՛ հովին հետ, Մայրի՛կ,  
Հէ՛ք զաւակիդ ե՛րզը որբ...:

Ո Ր Բ Ե Ր Գ

Ինչո՞ւ թողիր զիս, Մայրի՛կ,  
Մի՞թէ բաւ չէ՞ր հէքն երկրի,  
Աշխարհի՛ կըրկէս մ'է, Մայրի՛կ,  
Լոկ զազանը կը բերկրի...:

Ինչո՞ւ թողիր զիս, Մայրի՛կ,  
Խաչին վըրայ դիւային.  
Խաչեցեալին՝ հո՛ս, Մայրի՛կ,  
Շատեր ժաղրով կը նային...:

Դեռ կը փնտռեմ ես, Մայրի՛կ,  
Մեղր համբոյրըդ անանուն,  
Որ կը հոսէր իմ, Մայրի՛կ,  
«Մայրիկ» կանչող շըրմնորուն...:

Տաք տա՛ք համբոյրըդ, Մայրի՛կ,  
Պաղ պաղ հողին ես յանձնե՛ր.  
Վարդ վարդ ժըպիտըդ, Մայրի՛կ,  
Սեւ սեւ շիրի՛մն է գանձե՛ր...:

ԵՐԿՈՒ ԳԻՇԵՐՆԵՐ

Գիշեր մըն էր, Երբոր ծանչցանք մենք զիրար,  
Կոյս ժըպիտ մ իր, էմբին վըրայ կը ցոլար...  
Օր մ ալ ըսին, — «Սեւ է հագեր ան հիմայ,  
Բոյն է հիւսեր վիշտն իր աղու՛ր դէմքին վրայ...»

Խրախմանքի գիշեր մըն էր, լոյս նըւագ  
Էին վանած մ. ր սըրտերուն վիշտն համակ.  
Պարտէզին մէջ, ու լուսնին տակ. բի՛ւր բաժակ  
Կը փրփրէին կոյսնրուն պէս հերարձակ...:

Աննըպատակ նայուածքիս տակ. ո՛վ Տէր իմ,  
Կ'իյնայ, աւա՛ղ, աղջիկն, այդ հի՛ն մըտերիմ,  
Հագած սեւեր, գինսուրբնրուն մէջ օտար,  
Կ'ըմպէր սիրոյ բաժակը գառն՝ մ. դրարա՛ր...:

Գարեջուրի մէջ խաչուող ո՛վ կուս-ւծիւն,  
Կ'ուզեմ կարդալ սուզիւ խորն. արո՛ւ անհուն,  
Սեւ լամներով՝ որ նոց մէջ դո՛ւն մըտեր Լս,  
Զքե՛ղ կ'ողբաս, Թէ՛ սուգն հօրըդ կը հեզնես...:

Հ Ի Ն Ա Ղ Ի Ճ Ը

Է՛ր հովր րուն անձնատուր...  
Այժմ հեշտանքէն վաղածէր՝  
Մընաց իր գիւրկը Թափո՛ւր...  
Կու լայ մենիկ ու անտէր...:

Զո՛ւր կը կանչէ բախան իր հին...  
Որ ա՛լ Թուած է անդարձ,  
Որբացնելով Թագուհին,  
Պերճանքնեքէն՝ Էրկնաբա՛րձ...:

Խօլ կիրքերու Թունաւոր  
Հետքերը խոր են պեղուեր  
Հէ՛ր դէմքին վրայ, դեռ աղուոր,  
Եւ աչքերուն մէջ Թաղուեր՝

Տըռփանքին վէպը զազիր...  
Կ'ուզէ կ'արդալ զայն, ի զո՛ւր.  
Հուն բանդակուած մէն մի գի՛ր՝  
Կը խոցեն սիրտն որպէս սուր...:

Գեղեցիկ կին, թո՛ղ տուր ինձի որ այսօր  
Սիրաբորբոք սիրտըս որպէս լայն մատեան  
Սեւ աչքերուդ առջև բանամ.—կարդա՛ դայն,  
Ու մարգրիտներ փայլին դէմքիդ վրայ բոսոր....

Ի՛նչ միամիտ ու ի՛նչ յուզիչ տողեր կան,  
Նորածին սէրս հոն կ'երազէ հարսն աղուոր,  
Ու կը դառնայ սիրահար սիրտը մանկան՝  
Ըսպատուրի ձանձրոյթին տակ ալեւոր....

Սեպէ՛—Սիրոյդ նախատեսանքն է այսօր,  
Նետե՛ բողբոյ, ժանեակնս՛րոյ ալ լուսազէս,  
Որ փողփողի, մարկ մարմինըդ մաղրածոր.. .

Վայելքէն վերջ դուն գի՛ս մոռցիր, եւ ես ք՛ի ...  
Մենք իբրբու ըլլանք կըրկին անծանօթ,  
Վայրկեանը մեծ՝ յիշենք միայն մահուան մօտ.

Երանի՛ քեզ չը տեսնէի, չը նայէիր աչքերուս,  
Չը կապէիր սիրտըս սիրոյ աննիւթական վարսերով,  
Կախարդական նայուածքիդ մէջ կը շողշողար արշալոյս.  
Ու միամիտ բառերդ անգամ օծուած էին զաղջ սէրով:

Չը խօսէիր, չը ժըպտէիր, չը դըպչէիր մատներուս.  
Ա՛հ, անցնէիր լոկ անծանօթ, պերճուհիի քայլերով...  
Ինչպէս վարդին՝ գետին նետուած, կոխէիր վրան իմ հոգւոյս.  
Ու չըզգայիր կոյս ներբանիդ պսակուելը համբոյրով...:

—«Մընաք բարով» — «ՅըտեսուՅի՛ւն»: Հրածեշտ կուտանք իբրբուս.  
Յաւերժահարս մըն էր կարծես, տարաւ լոյսս ալ իրեն հետ...  
Կ՛ըզձամ ձայնել, պահանջել սի՛րտս—Ո՛ւշ եմ մնացած, Ան՛ հեռո՛ւ:

Գընա՛, աղուո՛ր, եւ երբ ըլլայ որ հանդըպիմ ես քիզի,  
Լուս, անտարբեր պիտի անցնիմ իբր անծանօթ մ՛առջեւէդ,  
Որպէս գի՛ դուն չը մտածես,—Հէ՛ք մ՛ինձ համար կը՛ հիւծի...:

Յ Ա Յ Գ Ե Ր Գ

Սիրիկ սէրով մ'անսահման,  
Տարիներով տառապիլ,  
Ամէն վայրկեան յիշել զայն՝  
Ե՛ւ երազել ե՛ւ հալիլ ..

Ու զիշերին տակ անդորր,  
Հէ՛ք շրջմոլիկ մը դառնալ...  
Պատուանին տակ Անոր  
Ե՛ւ սպասել ե՛ւ խոկալ... .

Կարծել երա՛յլը անյաղթ,  
Բանալ դըռները սըրտին,  
Տեղի գահէդ իսկ անբախտ՝  
Գրկել ափունքն անդունդին... .

Արտասուելու իսկ անկար,  
Մի՛րտըղ ամբողջ ամպ ու բալ,  
Լուսածագին՝ սիրահար՝  
Ու զլիսահակ՝ ե՛տ դառնալ... .

ԿԱՐԱՊԻՆ ԵՐԳԸ

Հոգեխրոով,  
Վըշտով զհնով,  
Երեքո՛ւն,  
Ես կը դիտեմ  
ձամբաս դըշխեմ,  
Կեանքն՝ հեռո՛ւն..

Կեանքն ինծի բեռ,  
Ես վըշտով ձեր  
Պանդուխտ մ'եմ.  
Դիակներու  
Յաւերժ հըլու  
Անդունդն եմ

Յոյսերըս կոյս,  
Կոյսերըս լոյս՝  
Ինկան վաղ,  
Անյո՛յս, անսէ՛ր,  
Տէ՛ր, ձերացեր  
Եմ, աւա՛ղ՝

Խաչս է վայրի,  
Սիրտըս կ'այրի՝  
Ծարաւ և եմ,—  
Թունափրփուր,  
Բաժակը տո՛ւր,  
Մա՛հն ըմպեմ:

ՎԵՐՁԻՆ ԱՐԲԵՑՈՒՄ

Լուսաւոր  
ձամբայէս,  
Վիրաւոր  
Դարձայ—Տե՛ս:

Վերքս է խոր,  
Վի՛ն յինչպէս,  
Վաղն, աղու՛ր,  
Չունեիմ ես:

Սիրելի՛ս,  
Չե՛մ ուզէր  
Որ խօսիս  
Այս գիշեր:

Այլ հանդա՛րտ,  
Սընարիս  
Մտտ անձա՛րց  
Դիտէ գիս:

Նայուած բիշ  
ՀէշտուՅեան՝  
Ու շունչիդ  
Տակ բուրբան՝

Ես ա՛յն բան  
Արբե՛նամ,  
Ես ա՛յն բան  
Վերանամ՝

Երբ ճանուան  
Ձեռքեր պիտի՛,  
Խորանան  
Հոգիիս,

Հոգեա՛կդ իմ,  
Թո՛ղ յայնժամ,  
Մեռնի՛ն իմ՝  
Ձիմանամ:

ԱՌԵՂՇՈՒԱԾ

մեթէ բեղ պահանջին, պիտի ըսեմ,—Ան միտաւ,  
ուղեն վիաներ, մանդ հաստատող գէթ մէ՛կ մարդ,  
ո՞ր ըսեմ—Մեռցուցի, եւ կըրակին մէջ գեճեն՝  
այրեցի գեակն իր, յետոյ՛ հովերը վայրի,  
իւրով իր մոխրակոյտն,—մոխրագոյն անպ մը ինչպէս.  
դի՛ն, տարի՛ն... Ձե՛մ գլտեր Թէ ո՛ւր տարին, բայց տարի՛ն...

պէ՛ս, այսպէ՛ս պիտի ըսեմ երբ գան ու բեղ պահանջին,  
ո՞ր սըտեմ, պիտի զիս ածականեմ ոճրագործ,  
զէսպի դուն ի՛մա ըլլաս, ի՛մա ըլլաս մի՛նչ գերեզման .

յց ո՛վ ես դուն, ո՛վ հողոյս աննունօրէն սիրելին,  
է՛լ անունով բեղ կանչեմ, ին՛չ կերպարանք ունիս դուն,  
բեղ բընաւ չեմ տեսեր, բայց կը վախնամ, կը վախնամ  
որ մ՛յանկարծ կը վախչիս, կամ կը զողնան բեղ ինձմ...



Խոնքերու հետ մենաւոր, զիակին մօտ անցեալիս,  
 Ու անբարբառ՝ շանձահա՛ր, արտասուքի մէջ կորած՝  
 Սիրահարին պէս խաբուած, կը հեծկլտաս, ո՛վ հոգի՛ս,  
 Դագաղից վրայ տեսնելով ծնօղիկներդ չոր ու փլտած... :

Յոյսի, լոյսի՛ կարօտով սպասուճով կը հայլիս,  
 Կը մկրտուիս դալկումեամբ՝ ծաղիկներուդ պէս՝ խամրա՛ծ .  
 Արտասուքիդ հրակայակ արիւնն անո՛ւ, խեղճ՝ հոգիս,  
 Կը փոթորկի ու խորքէն՝ ծագով փառ բով պըտակուած,

Լաթերուն մէջ ձիւնամոյր, արփանածանչ վարսերո  
 Արբայ մանա կը ծընի, ու արժուիկ մ՛ալ ավիին մէջ  
 Նայուածքն աչքիս մըխըրճած ան կը ձայնէ հոգեթով

Բեւեռուելով խաչէ խաչ պիտի բու փառըդ կերտես... :  
 —Աղատէ՛ զիս խաչերէս, արտասուքիս ա՛լ տո՛ւր վերջ  
 Կեանքն ի՞նչ կ'արժէ մահէն ետք, սպրա՛ծ մեռնիլ կ'ուզեմ ես

Մեզի ի՛նչ փոյծ, ո՛վ հոգիս,  
 Թո՛ղ մարդկութիւնը ցընծայ...  
 Անսպասն անովսսիս  
 Մեզի տըրուած է ընծայ... :

Արդարութիւնն երկնային  
 ձշղողը մե՛նք պիտ' ըլլանք՝  
 Կամ երկնային արբային  
 Պիտի զանի՛ն ներքե լանք.—

Ո՛չ, ո՛չ հոգի՛ս, մենք անխօս  
 Պիտի քալենք մինչեւ մահ.  
 Ու մեր սիրտը բիւրախոց՝  
 Պիտի երբեք չըսէ,—Ա՛ն... :

Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ն Ե Ր

Ինչպէս երկինք աստղակուռ,  
Ինչպէս հովիտ շուշանի,  
Երանութեամբ երկնատուր՝  
Էի շէնշող պարմանի:

Հոգիս՝ սոխակը լոյսին,  
Արշալոյսին ձեռնամած,  
Ֆառած աչքերը յերկին,  
Վուզղէր իր փառքն առ Աստուած:

Դարանակալ, անսրբալ,  
Թըշնամիին պէս վայրագ՝  
Երանկումիւնս, որ մ'աւաղ,  
Տէ՛ր, փշրեցիր ոտքիդ տակ...:

Արդ լոկ յուշեր մանագոյն,  
— Բոցերու պէս նըրեղէն—  
Իժարումքի մը հանգոյն՝  
Որք սըբախ մէջ կը սուլեն...:

Տէ՛ր, անգամ մ'ալ յիշէ՛ զիս,  
Ու բարութեամբդ երկնային  
Վերցո՛ւր այս բեռը սըբոխս,  
Ու ջընջէ՛ հետքն անցեալին...:

Հին շնորհներդ մոռցուր ա՛լ...  
Ես մի՛շտ բարի ու մի՛շտ նեղ,  
Անյիշատակ, անանցեալ,  
Տէ՛ր, կը սրաշտեմ դարձեալ բեղ...:

Մ Ա Ն Ա Կ Ա Ր Օ Տ

Ռտտուած օրէ օր իմ կեանքիս կը դաւե՛...  
 —

Մա՛յր, չեմ կարող տանիլ խաչն այս, ա՛լ բա՛ւ է...  
 Տաղն այս, որդւոյդ, մա՛յր իմ, ազերսն է վերջին,  
 Դուն այս զիշեր այցե՛ պալատն Արարչին,  
 Աւ մանաբայր վեպըս իրեն, ա՛ն հեղե՛,  
 Աւ աւելցուր և ըսէ՛.

—Տէ՛ր, հերի՛ք է.

Վիշտն իմ դաւկիս ժառրեղ իսկ մեծ եղաւ, տե՛ն,  
 Յես զիշեր ման իրեն շնորհե՛ կեանքին սխա՛...  
 —

Վ Ե Ր Ա Ս Ն Ո Ւ Ն Դ

Գիշեր է: Մէ՛ն, սենեակիս մէջ մանուրաւ,

Ափերուս մէջ առած նակատս նրոնոսան,

Կը մըտածեմ: Աւ կաննեղիս կիսադոս

Լոյսը, յոյսիս նուակ ժաղկկին հետ հիւժակաւ

Կը նըւաղի՛, կը նըւաղի՛ ու անձայն

Յէքը իակած՝ կ'եղբայրանայ խաւարին...:

Կը խոկած ես ու կը խոկայ տիեզերք...:

Ինձի այնպիս կը թըլի օր, ա՛ն, բոլոր

Հիւժախտուար ու յուսանաւոս հողիներ

Վիշտերն իրենց կու գան ճանչնալ հոգւոյս մէջ:

Աւ կը լըսեմ ազազակնե՛ք, բըրբնե՛ք...:

Մե գազաղներ կը նանգչին որը հոգւոյս վրայ...:

Լազոյներուն հետ, հողի՛ս ալ կ'արտասուէ

Եւ կ'ողբայ իր մաներն անձիւ ու անձա՛ղ...:

Մէ՛ջ երկընքիս աղօս առաղբեր բոլոր՝

Մըտածումիս հետ մի առ մի կը թափին...:

Մ՛: մաթին մէջ աչքերուս դեմ կը բացուի  
 Բատեան մը ըսին.— գրուած կեանքի մը գինով...  
 Ինչպէս մայր մը, զիակին վրայ իր գաւկին՝

Ե՛ս ալ անոր սև էջերուն վրայ նակած  
Կ՛ողկորչեմ օրերը վարդ անցեալիս...  
Էջե՛ր, էջե՛ր... կարմիր ու սև վիզակներ  
Որոնց մէն մի զըրին մէջ նէք անցեալս է  
Որ կը ննգէ: Եղնիկին պէս զարնուած...  
Օ՛, կը տեսնեմ զարնանային ժըպիաներ,  
Աղանձին՝ ր, մաներակին՝ ր, կակաչն՝ ր:  
Սէրե՛ր, սէրե՛ր, բոլորն անշարժ կը նային...  
Մա՛ը անոնց սիրտերն այնքա՛ն է ծըծեր  
Որ ա՛լ երբեք երեքարու ոյժ չունին...:

Տուրտ սարսուռ մը ծաւալելով խորն հոգւոյս,  
Ճիւղային ժուրցքով մը կը ցընցէ:  
Ներքաններէս մինչև մաղերը զլուսուս...  
Մինչ ցայգամովը կ՛օրօրէ լուս բաղարն  
Ամէն սրբաին տալով աղուր երազներ...:

Տէ՛ր, այսբանի դիմանալու ոյժ չունեմ  
Առնելէ վերջ բոլոր բերկրանքըս ինձմէ:  
Երազներու սև սամանին վրայ սըլիտը  
Ու նիւանդկախ հոգիս ինչո՛ւ կը տանջո՛ւ:  
Ու սատաններդ եղան հունձքաղը կեանքիս,  
Եւ սէրերուս, որոնք հազիւ արնընցած՝  
Ուրախազանդ արարածներդ, նէ՛ք Յեղիս  
Թալածաւալ արիւնին մէջ խեղդեցին...  
Ո՛հ, չորս տարի հուր աւազի կուրծքին վրայ,  
Ամէն վայրկեան ապրելով մասը կեանքին,  
Եղբայրներուս դիակներուն անշիրիմ  
Մէջ բալելն, մոխրացաւ սիրտը սըրտես...  
Ո՛ւ անկէ վերջ ըլլա՛յ Յեղիս, ըլլա՛յ ինձ

Զը՛ ժըպտեցաւ կոյս մը ճերմակ ժըպիտով:  
Լոկ Ազուաներ, լոկ Բորհաններ մը շտաքազց,  
Պատեցին մեղ...:

Սակայն Աստուած մի՛ կարծեր  
Թէ Թողլըքած որդիդ այսօր յուսանաս  
Հարուածով մը պիտի իր կեանքը փշրէ:—  
Ո՛չ, ո՛չ, այսօր ապրիլ կ՛ուզեմ, ծարա՛ւ եմ,  
Սասմանափակ կեանքի մը վերջը կանխել՝  
Ի՛նձ համար չէ:— Ըէն զայն ինձ ուսուցիլ —  
Պիտի Թանիեմ կամբն նրժոյցն ըսպիտակ  
Պիտի սուրամ դէպի եղեմն խտելիս...:  
Դիտե՛մ, ճարան նրժով մ է աւազեայ,  
Ուր կը զուայ փոթորիկը դժօխածայն,  
Եւ եմերին մէջ կայծակներ կը սուրան,  
Եւ սրաներ դէպի երկինք կը սուլեն...  
Հաւատըս ինձի ըրած զըրան մանխորտակ՝  
Խարաղանեմ պիտի նըժոյզը կամբնս,  
Եւ փոծորիկ մէջէն իբրև փոծորիկ  
Պիտի ճախրեմ դէպի եղեմն խտելիս:  
Ու կը հաւատամ Թէ պիտի նանիմ, պի՛տ՝ նանի՛մ,  
Որովնետու, դեռ աքաղաղ մը չերգած,  
Իմ յոյսերուս, մոխրացածքան հոգւոյս մէջ,  
Կը ծագի ա՛յցն ու կը յառնեն փիւնիկներ:

Յ Ա Յ Ս Ե Ր Ո Ւ Մ

Եղուտադ Կոյանեանիս

ինչո՞ւ տրխուք էք  
Ու մահ կը բուքէք,  
Նորածին յոյսէք.

Քանով օրերուս  
Լացն իսկ ճշմեր յոյս,  
Ձեզ ս՛վ է սրբեր...:

Տաղի տեղ մահն՝ բոյ,  
Համբոյրի տեղ վէ՛րք  
Թըծեց ձեր հոգին,

Որ ձեր մանկունով  
Դէմքը շարունակ  
Հակեր էք հոգին.

Վրդտեցէ՛ք յոյսեր,  
Սրբուցէ՛ք յոյսեր  
Հոգոյս մեծերուն,

Որ վաղուց մեռած  
Երազներս յանկարծ  
Մոռեն յարածին...:

Աստղիկներ եղէք  
Ու կեանք բաշխեցէք  
Հոգոյս կարեղէր:

Աստղիկներ եղէք  
Ձւ հոգիս տարէ՛ք  
Աստղիկներէն վե՛ր.

Բ. Ե. Գ. Ա. Ս.

Տիկ. Հայկանոյն Մատ Բիմ

Հաղիւ նըստած գաւակիս,  
Կարանակալ թըշնամիս  
Արձակեց իր նետը ժիտ,  
Թ'ունաւոր նե'տը սըբտիս:

Ապրելով գաւըս, ո՛վ Ձիս,  
Բ'ղբուշուծիամբ կը բալես,  
Վախնարով այս վերքը գիս  
Կըրնայ իւրել աշխարհես:

Փոքրագիւ մ արձակուած  
Նեան ըռպաննէլ չի կըրնար.  
Իսկ բացած վերքը, Բեգա՛ս,  
Կիբաւ մըպի չը դառնար:

Ձին մարմինդ է մկրտուած  
Վերքէս նոսոյ արիւնով  
Եւ արդ, արև մեա դարձած,  
Ես՝ վրայ արբայ մը գինով:

Երբեմն ինչո՛ւ կը կենաս  
Ու կը դիտես այն նամբան՝  
Ուր իմ արիւնս է ծաղկած  
Տատասկներուն իսկ վըբան՝:

Կ'ատեմ նայուածքն յիտադարձ,  
Ձի նըշան է պարտութեան,  
Պարտիս ըլլալ ո՛ւժի գանձ՝  
Ձըբանին տակն իմ արեան:

Բարտե՛ գլուխդ ու բալե՛...  
Վախճան չունի այս նամբան,  
Դեռ չըսած մանն—Ա՛լ բա՛ւ է:  
Թ'ըռչինք սանձանն անսանձան:

ձախտիդ վըբայ երկնամած,  
Անա՛ ա՛ստղ մը դըբաւ բոյն.  
Մաղերս ի վար են կախուած՝  
Ոսկի շողերն աստղերուն:

Անա կայծակ մը, Բեգա՛ս,  
Եւ կայծակին վըբայ դուն,  
Կայծակն ոտրիդ տակ դողա՛ց,  
Կը ըրդաս մէջն աստղերուն:

Օ՛ր, կը լըսեմ երգ մ'յանկարծ,  
Կոյս գուսաններն երկընքին  
Իմ նոգիէս են՝ գողցած  
Ամբողջ խօսքերն այդ երգին:

Երգն իմ, Բեգա՛ս, տե՛ս, դարձեա՛լ  
Քանդակեցի խորն հոգույս,  
Ա՛լ չե՛ն կըրնար զայն գողնալ,  
Ե՛ւ չը կընար ան տալ խոյս:

Վերն արլ ձրմեռ է, Բեգա՛ս:  
Յանդերն անգամ կը զողան,  
Զի՛ն կայ վըրայ ու վըրաս  
Իբրև պատանքը մահուան:

Բեգա՛ս, արշաւ մալ ի վար...  
Եւ ձիւնն անա կը հալի,  
Վէրքը, սըրտիս նետանար՝  
Կ'այլափոխուի շուշանի:

Ի՛նչ գեղեցիկ է, Բեգա՛ս,  
Արշաւն անդո՛ւլ, անանուն,  
Դուն գերարբըշտ կը սուրաս  
Մէջէն վայրագ հովերուն:

Յըշաւիդ տաք հովին տակ  
Քնկածն արցունք կը նեղուն,  
Քա՛ղն արցունքով այդ սուտակ  
Պիտի ծըլի Նոր Դարուն:

Հողին վըրայ ե՛նք նորէն,  
Պուբալենքու մէջ, անա՛,  
Մե՛զ կը կանչեն հեռուէն  
Հոյլ հոյլ կոյսեր լուսընկայ:

Ս, կոյսերու մէջէն մե՛նք  
Արագութեամբը շանթին,  
Սուս՛ջ, առա՛ջ կը թեւենք  
Յէզ լեռներէն ալ անդին:

Կը սուլէ հովն ականջիս  
Մահարայլերգն արևին,  
Մինչ ծակատիղ աստղն անբիծ  
Էոյս կ'արձակէ մար շաւղին:

Ո՞ւր բերիք զիս, աղուս՛ր Ձիս,  
Վայրի վարդեր կան հուսա,  
Կ'ուզեմ այնտե՛ղ տանիս զիս  
Ուր կեանքի հետքն իսկ չըլլայ:

Բընուցնան մէկ անապակ  
Դաղանանապա՛տը տար զիս.  
Կ'ուզեմ այնտեղ, շունչիս տակ,  
Ժայթրի՛ անմա՛ն ովախիս:

## Օր. ճուխար Պոյաճևանիճ

«Քրիստոս յարեաւ ի մտեւրդ» — տա՛ն, տա՛ն... տա՛ն...

Անապատը կարմիր շապիկ կը հագնի,

Կը դարդարուի դիակնեքով շաշկադեան:

Անապատը կը դռնայ ծով մ'արիւնի...

Ո՛վ Տէր, ո՛վ Տէր, իբրև Զատկի պերճ սեղան

Կը բըրզանայ անապատն, ու ժանտ օձի

Հաւկիթներն իսկ՝ կարմիր կարմիր կը շողան...

Նընազայլեր՝ կո՛ւշտ՝ փառք կուտան Յիսուսի:

Տե՛ս, մոռցըւած ժողովուրդէդ մաս մը դեռ

Կուռ հաւատքով Քեղ կը կանչէ. — Լըսե՛ Տէ՛ր...

Կը խեղդուի կանչն արեան մէջ ծովացած:

Աստուած, Աստուած, ներքեն այս կո՛յր գիշերին,

Բուն՝ կիսաւեր դանգատունիդ վրայ կանգնած՝

Աստուածունքանդ կը գուժէ մահն աշխարհին:

Իփականերու վրայ շողալէն հիւանդցած՝

Արևն այլևս կը քաշուի իր մենարանն:

Անապատն ա՛լ մանախրան տակ՝ ընկճուած՝

Զո՛ւր կը ջանայ յիշել նըմանն այս արեան:

Մահաստանի անաժական լըռութեան

Մէջ կը յաժի հէ՛ք ծերունի մը պատռած

Լաթերու մէջ. կարծես եկած ըլլար ան՝

Փընտռել իրեն սիրելիներն՝ ըսպաննուած...:

Օ՛, մահավայրն, այս ի՛նչ խաւար է պատեր,

Ուր խոքխոպող հէ՛ք ծերուկին ոտքն յանկարծ՝

Կը հանդըպի վիրաւորի մը մարմն...:

Ու վիրաւորն արժըննալով, դէպի վեր

Կ'աղաղակէ. — Ա՛հ, Ա՛տնք ես, փրկէ՛ Տէ՛ր»

Ներն այն ատեն կ'ըսէ ձայնով նըւաղուն՝

— «Ներե՛ որդեա՛կս, պարտեալ Աստուածն եմ Հայուն»

ՀԱՅՈՒՆ ՏՆԱԿԸ

ՆՇԱՆԻ ՊԵՏԻՐԱՇԻՄԱՆԻՆ

Տնակն անդուռ, կիսակեր,  
— Գուրտ լուռնեամբ մ'անանուն—  
Հազած ուսայն ու ցուեր,  
Կը սպասէ իր տէրերուն:

Մայր մ'ոն զաւակն էր օրրիւր  
Երազներով փողփողուն,  
Մինչ արդ խշտեակ է դարձեր  
Գիւղին բաղած շուներուն:

Մինչ հովը զինք կը սարսէ  
Ան յուսալից, խեղճ ու հեղ,  
Իր տէրերուն կը սպասէ...

— Խեղճ արնակ, զո՛ւր կը սպասես  
Հէք տէրերուդ, Ան Օրէն...  
Ա՛ն, դարձ չը կայ Տէր-Չօրէն...

Հ Ո Վ Ե Ր

ՎԱՍԿԱՆ ԶԱՆԻՖԱՆԻՆ

Հովէ՛ր, հովէ՛ր, համբուրելով բաղաքն այն  
— Որ մանկուցեանս աղուս օրերը օրրեց —

Գուր որ ինձի կը գտնաբեր,  
Էւ համբոյրով կը պատէք ձակասու,  
ձակաստ դարիպի,  
Էւ համբոյրով կը լեցնէք

Պահ մ'ակօսները ձակասու,  
Բռէ՛ք ինձի, ի՞նչ տեսաք,  
Կ'ա՛յրի անակա, և կ'ա՛յրին  
Սիրելիներուս բոլոր:

Համբուրեցի՞ք խոգրուներն իմ բոյրերուս,  
Ծրպեկեցուցի՞ք անոնց հէք դէմքին վրայ վառ վարդեր  
Է՞թէ անոնց հըպելու բախտն ունեցաք,  
Բռէ՛ք ինձի,

Կը ժպտէի՞ն, կը խոխոյի՞ն, կու լայի՞ն...  
Ե՞թէ անոնք բախտն ունեցան լիամոր  
Բձպել զձեզ,

Բռէ՛ք ինձի, հոգիներուն մէջ անոնց  
Թախի՞ճ, սարսա՞փ, դեռ ի՞նչ կար...  
Տեսա՞ք, հովէ՛ր կորիւններն իմ բոյրերուս,  
Որոնց մանուկ աչքերուն մէջ արև կար:

Կեռ կը մընա՛ր շերմին վրայ մայրկիւս,  
Մարմարէ խաչն, իմ ձեռքերով կոծողուած . . .

Հովե՛ր, հովե՛ր, եթէ լուծ է կեանքն հոն,  
Եւ անբուած հայրենական անա՛ն իմ,  
Եւ փողոցները ներկուած արիւնով,  
Եթէ այդպէս է, հովե՛ր,  
Զոհերու ծով արիւնին մէջ խեղդաման  
Ծաղիկներէն մինչև վերջին նահատակին հուսկ ձիջին  
Արձագանգները բոլոր,

— Որ անշուշտ դեռ կը կողկողին  
Սպաննուած բաղաբին մէջ—  
Բերէ՛ք ինձի, ու լեցուցէ՛ք՝ հողու՛յս մէջ,  
Եւ զիս, հովե՛ր, ին՛նձեցուցէ՛ք վրէժով.

Ե Ր Ա Ջ Մ Ը

Կայս մ'էր, ըսաւ — «Ո՛վ պարմանի,  
Ա՛ն այս ծաղիկը հոգեծով,  
Զոր պահեցի՛ հո՛ւր տենչերով  
Բորբ սըրտիս մէջը սիրալի :

«Քեզի՛ համար, — ա՛հ, չես գիտեր—  
Այս ծաղիկը մարդարտաշող,  
Տարիներով էրբ այգացող  
Ծըծեց՝ արցունքըս սիրաջեր :

«Սա՛ն փունջն է իմ համոռմներուն,  
Ըստասուծին մատենանը հո՛ւր,  
Զոր չէր կըրցած ըսել լեզուս :

«Գուցէ, դո՛ւն ալ ինձի պէս լուռ,  
Ըսողտեսլով իմ այս՝ այցիս՝  
Կ'երազէ՛ր ծաղիկդ անբե՛ծ :

— «Ես մեռեալ մ'եմ» շըծծեց հոգիս :

Գեռ շատեր կու գան, շատեր ալ կ'անցնին  
Այս գազկը բեմէն, որ ստան է ու սի'ն...  
Մարդու մը վիշտով մարդիկ չեն յուզուիք,  
Փրճացո՛՞ժ աշխարհ, ա՛հ, հոգիս, անցի՛ր...:

Խ Օ Ս Ք Ե Ր

Ինչո՞ւ կ'արտասուես, ինչո՞ւ կը տըրտիս,  
Ո՞ր պիտի մըտիկ ընէ քեզ, հոգի՛ս,  
Չո՛ւր պիտի հայցես ժըպիտը լոյսին  
Եւ պուտ մը սէրը անցորդ մէկ կոյսին...:

Տըրտի՛ւ... Իայց ինչո՞ւ, ինչի՞ համար լալ,  
Ինչո՞ւ երազել ազբիւրներ դուլալ  
Որոնց շատ քիչեր հասեր են յոգնա՛ծ,  
Ու հոն մահացեր՝ կաթի՛լ մ'իսկ չըմտած...:

Այս ի՛նչ գերբնական եւ ինչ բի՛տ օրէնք,  
Եբողի մ'համար ինչե՛ր կը գոհենք,  
Ա՛հ, ի՛նչ արտասուք, ինչ ջա՛նք, ինչ պալճա՛ր,  
Եւ այս բոլորը՝ մեռնելու համար:

Նոտեր են եկեր, ու շատեր՝ անցի՛ր,  
Ո՞ր էր շիրմին մէջ իր փառքն է գանձեր...  
Ո՞ր երջանիկը վերջէն չէ՛ տըրտած,  
Ո՞ր աշխարհակալ արքան չէ՛ մեռած:

ԵՐԶԱՆԿՈՒԹԻՒՆ

Եթէ կ'ուզես ըլլալ քիչ մը երջանիկ,  
Ա' փափաքիր ունենալ սիրտ մ'ըզգայնիկ  
Սէրըդ սանձէ', սիրտըդ կեղծէ', մի' ժըպտիր,  
Անցիր անձայն, մարդիկ կե'ղծ են, անխրտի'ր:

Եթէ ունիս աչքեր նըման գառնուկի,  
Ա' մի' նայիր, նայուածքիդ մեղքը պիտի  
Յաւերթանայ պողպատ խաչէն տւելի...  
Պիտի փոխուի' բեր տեգերու թունալի...:

Գուն վիրաւոր եղնիկ մըն ես, ո՛վ սիրտ իմ,  
Ա' մի' փնտուեր քեզի ընկեր, մըտերիմ,  
Զի մարդն ի՞նչ է. եթէ ո՛չ՝ մարդ, դա՛րձեալ մարդ...  
Ո՞ր մարդն ունի սիրտ մը բււրեղ, սի'րտ մը վարդ:

Տես, քու մէջըդ խորունկ վերքեր են բացուեր  
Ո՛ր, արիւնով, ո՛ր արցունքով ես լեցուեր.  
Երնէ՛կ օր մը տեսնէի քեզ քարացած՝  
Ու խորքիդ մէջ՝ սերքս խապաւ մահացած...:

ԴԱՐՈՒՍ ՀՈԳԻՆ

Երսանդ Թօրպանիկ

Եթէ կ'ուզես յաջողիլ, եւ յարդըւիլ տա՛նէն.—  
Ղըբշտակի դիմակին ներքեւ ճըրէշ պիտ' ըլլաս,  
Իսուռուկի մորթ՝ բայց դայի ակուայ պիտի ունենաս.  
Հաշուի համար մըտերիմ, շահու համար խընդացող,  
Ու բարեկամ սըրտերու խորը միջտ նոր վէրք բացող:  
Ու չը հաւատո՛ս պիտի դուն ազնուութեան՝ ճընդարեան՝  
Որ թաղուած է զըրբերուն ու հողին խորը միայն...  
Խաւատներն իսկ օր մը վերջ նըշանուար դարձած մարդ  
Կ'անցնին մէջէն տա՛րիկն ասպետներու պէս ճըպարտ:  
Թէ հարկ ըլլայ ըսպաննել շահու համար.— իսպաննէ՛...  
Զի այս բուրն, ո՛վ եղբայր, յաջողութեան պայմանն է:  
Ո՞ճրագատի մը հանդէս՝ զիտե՞ս օրէնքն այս դարուն՝  
Ա՛հ, գոհել գոհը կըրկին... Պիտ' այս բուրն ընես դուն  
Եթէ կ'ուզես յաջողիլ ու յարդըւիլ տա՛նէն:

Յ Ա Ի Ի Տ Ե Ն Ա Վ Ա Ն Շ

Մարդիկ գիտեն Ե՛կ վերջ ունի ամեն բան,  
Հանձար, դրամ, վայելք, զրկանք, փառք ու սէր,  
Իբր հանգրուան ունին միա՛յն գերեզման...:

Մարդիկ արեամբ կը կերտեն պե՛րճ պալատներ,  
Ու պահէ պահ կը զգան սրտիս մ'անոնց մէջ...  
Կ'ուզեն պճնել նո՛ր գոյներով փողփողէջ...:

Ո՛չ որ կ'ուզէ գիտնալ Ե՛կ վաղն անյայտա՛ղ,  
Պիտ՝ անհետի շխզէն մինչ զանը փարթամ,  
Լոկ կը կըտուին զայլերու պէս անտուաղ...:

Բայց ես ինչո՞ւ տենչերէ տե՛նչ եմ վազեր...  
Ձը հասնելու համար, ինչ շո՛տ եմ լացեր...  
Ու դեռ ո՛րքան պիտի վազեմ, պիտի լսմ...:

Պ Ա Տ Ր Ա Ն Ք

Խոր, գիճերու պէս,  
Անշափելի վէրք  
Բոսացաւ սրտս ճէք,  
Բարեկամներէս...:

...Անոնք դեռ երէկ  
Եղբայրներ է՛ն պէս  
— Աւելի՛ն թերեւս —  
Կեանքս էին մէյուէկ՝

Առանց պատճառի  
Ենձի դէմ դարձան՝  
Մէյուէկ թըշնամի...:


Այժմ անոնք՝ որ դեռ  
Կը մընան ընկեր,  
Բանալու միայն՝

Սըրտիս նո՛ր վէրքեր...:

Ը Ն Դ Վ Ջ ՈՒ Մ

Ե՞մէ Գիրքերը ձիշոյ են, ե՞մէ Սուրբեր չեն սըտեր,  
Ազնիւ ըմբոստ մըն եմ ես, բարեհաճէ լըսել Տէ՛ր...  
— Ըստեղծեցիր մարդն անմահ, զրախտաբընակ ըրիր դայն,  
Բայց զըլացար Դուն անոր, Տէ՛ր, զըլացար պո՛ւտ մը Բան,  
Սր մԵրբ ձայնովն նրաշքի մարդը դարձաւ իմաստուն.  
Չայն զրախտէն զուրս ըրիր, դարձուցիր որբ մը անասուն...  
Վրէժխնդիր եղար, Տէ՛ր, եղար պատժողն առաջին,  
Կայէն Քեզմէ սորվեցաւ ուղին կարմիր վըրէժին...  
Երբոր մարդիկն ըսկըսան կեանք ներարկել հողերուդ,  
Բազաննեցիր դանոնք, Տէ՛ր, չընեղեղիդ տակ անգուժ...  
Եւ օր մըն ալ գոռացիր— Աշխարհս խրախ դարցուցիր...  
Եւ զաւակունքն իր այրող եղար Դուն հայր մը նրբձիգ...  
Քանի կարող էիր, Տէ՛ր, կարող ամէն բանի՛ Գո՛ւն,  
Ինչու ազատ ձրգեցիր չարիքն որ հոս զըսաւ բոյն...:

Ե՞մէ Գիրքերը ձիշոյ են, ե՞մէ Սուրբեր չեն սըտեր,  
Ազնիւ ըմբոստ մըն եմ ես, բարեհաճէ լըսել, Տէ՛ր...  
Երբ նընչէ պահը վերջին, ու դատելու համար մեզ  
Ասպետութեամբ մը վերին՝ աշխարհն ամբողջ կործանես...  
Յետոյ փողերն Յարութեան, դամբանացած աշխարհին  
Խորնուրդին մէջը լըտին, ծագէ ի ծագ երկարին...  
Նախամարդէն մինչ վերջին՝ զոներն հողէն երբ զուրս գան.  
Խնայէ՛ իմ հող դարձած ականջներուս փողիդ ձայնն.—  
Չի չե՛մ ուզեր այց փառքի դատատանէն մըտնել ներս՝  
Շեւ ոճրագործ վեհուժեանդ խօսիլ երես առ երես...  
Շոյնիսկ առանց դատելու զրախտ զրկել զիս ուզես՝  
Շնորհդ այժմէն կը մերժեմ... Արդարեն՛ք՛րդ ալ ճանչցայ ես:



1/0

Ե Ր Գ

—

Սաղիկն ի՞նչ է...

—Մի՛ ջըրեր...

Տաղիկն ի՞նչ է...

—Մի՛ զըրեր...

Ու կինն ի՞նչ է...

—Մի՛ սիրեր...

Հոգին ի՞նչ է...

—Մի՛ ճըրեր...:

« Ազգային գրադարան



NL0365687

55747

891.99

4-51